

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ

Խոնչու այսպէս խրռովեցիր դուն իմ հոգին,

Քաղցրիկ ընկեր իմ մանկութեան,

Կը սպասէի վերադարձիդ երբ անձկագին՝

Մեկնեցար դուն յաւերժութեան :

Կը սպասէի վերադարձիդ երբ անձկագին՝

Դուն եղար յուշ, յուշամատեան . . .

Տարիի ժեզ հետ մնացորդ իմաստն ալ այս կեանքին,

Կեանքն է հիմա ծանրը պատեան :

Մեկնեցար դուն յանկարձակի, անվերադարձ,

Սուզուեցար ծոցն ոչընչութեան . . .

Ունայնութիւնն այժմ աւելի է քանձրացած . . .

Այցի եկուր զոնէ երբեմն երազներով,

Երբանի մէկտեղ մեր մանկութեան,

Պահ մ'օրօրուինի հին օրերու պատրանքներով . . .

* * *

Բայց կը հանգչիս հիմա մեր սուրբ հողի զրբին՝

Խնչպէս մանուկը ծոցն իր մօր,

Շիրմիդ վերեւ Արարատեան կապոյտ երկին

Ու զանգերու հունչ եւ օրօր :

Պիտ' քընանաս անդոյր, անմասն պիտ' չըմբնաս

Բայց հայրենի մեր նոր կեանքին,

Սընունդ ու բոյր, բոյր ու զեփիւռ պիտի դառնաս

Ու մասնակցիս դուն իր բերքին :

Սիւէին մէջ դուն՝ պիտի դառնաս շըշունչ ու շունչ,

Պիտ' ցօլ դառնաս մեր արտերուն .

Պիտի դառնաս աղբիւրներու քովիչ մըրմունջ .

Ու մասնակցիս աշխատանքին մեր պարարուն :

Եւ ո'վ զիտէ բնութեան զադտնիքը անմեկին ,

Գուցէ բզզայ, երբնուի զուցէ միշտ քու հոգին :

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ